


ՅՕՐԻՆՈՒԱԾԱԿԱՆ ԴԱՍՍԱՌՐՈՒԹԻՒՆ ԲՈՑՍԵՐՈՒ BOTANICA SISTEMATICA

ԵՒ

ԱՐՐՈՒՅՏԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐԱՀՆԱՐ ԱՆՈՒՆՆԵՐԸ



ՆՊԱՏԱԿ ԲՈՑՍԵՐՈՒ ԴԱՍՍԱՌՐՈՒԹԵԱՆ: — Բոյսերու Յօրինուածական Դասառ-
րոյրեան նպատակն է, թէ՛ ներկայիս մէջ ապրող և թէ՛ երկրաբանական անցեալ ժա-
մանակաշրջաններուն մէջ գոյութիւն ունեցած և յրաժոյ (fossile) զարձած բոյսերու
տեսակներուն նկարագրութիւնն ընել՝ ջանալով ամբողջութիւնը այնպիսի դասակար-
գութեամբ խմբակցել՝ որ թէ՛ Գիտութեան արդի պահանջներուն համապատասխան
ըլլայ և թէ՛ բոյսերու Տեսակածնական (filogenetica) շարքին յաշորդականութեան
և զարգացման գոհացուցիչ զաղափար մը ներկայացնէ:

Բոյսերու դասաւորութիւնը այսպիսի նպատակի հասցնելու համար, պէտք է թու-
սարանութեան ըրող ճիւղաւորումներու այժմեան հմտութիւնները օգտագործել և մաս-
նաւորապէս հիմնուիլ՝

- | | |
|--------------------------------------|--|
| Բուսանեկարանութեան | (<i>florapaleontologia</i>), |
| Բուսային բնախօսութեան | (<i>histologia vegetale</i>), |
| Բոյսերու ներքազմակերպութեան | (<i>anatomia dei vegetali</i>), |
| Բուսական գործարանագրութեան | (<i>organografia vegetale</i>), |
| Բոյսերու աշխարհագրութեան | (<i>fitogeografia kամ geografia botanica</i>), |
| և Բոյսերու փորձառական ծննդականութեան | (<i>genetica sperimentale</i>)ի վրայ: |

ԲՈՑՍԵՐՈՒ ԴԱՍՍԱՌՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԿԱՑՈՒՄԸ: — Արդի ուսումնասի-
րութիւնը՝ Բուսաբանական գիտութեան զարգացումը երեք շրջաններու կը բաժնէ.

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻՆ ատեն՝ հին զարերու տաղանդաւոր գիտունները պարզապէս
իրենց ժամանակին գործնական նպատակներուն համար՝ օգտակար կամ վնասակար
նկատած բոյսերը նկարագրած են, սկսեալ Թէոփրաստէ, (*Teofraste*), Դիոսկորոսէ
(*Dioscoride*), Պլինիոսէ (*Plinio*) կայլն, մինչև Միջին Դարու բուսաբանները և նոյն
իսկ մինչև Փէ զարու հեղինակները՝ որոնցմէ յիշուելու արժանի են.

Ոթոն Պրուսֆէլս	(1488-1534)	Ottone Brunfels
Լէոնարո Ֆուքս	(1501-1565)	Leonardo Fuchs
Չերոսիմո Պօզօ Թրակուս	(1498-1554)	Gerolamo Bock kամ <i>Tragus</i>
Ռամպօլէր Տօսօնէուս	(1517-1586)	Ramberto Dodoneo
Կարպոս Վուզիուս	(1526-1609)	Charles de l'Elcluse
Մատթէոս Լօպէլիուս	(1536-1616)	Mat. de l'Obel
Գասպար Պաուհին	(1550-1624)	Gasp. Bauhin.

Այս վերջին հեղինակներու գրութիւններուն մէջ կը գտնուին աւելի կամ պակաս որոշ
զաղափարով բոյսերու բնական ազգակցութիւններու մասին եզակի տեսութիւններ:

ԵՐԱՊՐԴ ՇՐՋԱՆԸ կը սկսի՝ հուշականուն խառնացի՝ Անդրէաս Չէզալքինոյով

1. Գիտութեան մը ժամանակի ընթացքին զարգանալուն իբր օրինակ կը պարզենք այս էջերը:

(1519-1602): Յիրավի այս տաղանդաւոր խուզարկու գիտնականը յատկանշական ճիգերով դասաւորութեան ստոյգ սկզբանքներու վրայ հիմնուելով՝ իրեն ծանօթ բոյսերը բաժնած է յեակական կարգերու և եերարածանոմներու:

Չէզաւրինոյէ յետոյ՝ բոյսերու դասաւորական երկրորդ շրջանին պատկանող բազմաթիւ երկերու հեղինակներէն՝ յիշուելու արժանի են.

Յովակիմ Եունկ	(1587-1657)	Gioachino Jung,
Ռօպէտ Մորիզօս	(1620-1683)	Roberto Morison,
Յովհ. Ռէյ	(1628-1703)	John Ray,
Օգ. Կուիր. Ռիվիրուս (Պախման)	(1652-1725)	Aug. Quir. Rivirus (Bachmann)
Յովսէփ Բիդոն սը Դուռնըֆօր	(1656-1708)	Jos. Piton de Tournefort
Յովհ. Հենրիկոս Պուրզհարթ	(1676-1738)	Giov. Enr. Burekhart,

որոնք զարգացուցին բոյսերու դասաւորութեան ոճը և որ ծանօթ է «ՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԴՐՈՒԹԵԱՆՑ ՇԵՂԱՆ» կոչուով՝ քանի որ ամէնքն ալ կը ճգնէին բոյսերու «արունստական ցոցակարգեր»՝ ձևայնել (prospetto artificiale), բոլորովին հակառակ՝ յաջորդող Երրորդ շրջանի ձկնուսններէն՝ յորում բոյսերու բնական ազգակցութեանց շարքը ԲՆԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԻՆՔԻՌԻՒՄ վրայ հիմնել աշխատեցան: Եւ սակայն այս երկրորդ շրջանի «Արունստական դրոյրիւն» յորջորջումը խստապահանջ իմաստով ճիշդ չէ ինչպէս կը տեսնուի այս շրջանին ամէնէն երևելի ներկայացուցիչը եղող Կարոլոս Լիննէի (Karle Linné) (1707-1778) հրատարակութիւններէն: Ինքը բացայայտօրէն ժատնանշած է բուսաբաններու՝ հետեւիլիք ճամբան՝ «ԲՆԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ» (sistema naturale) ստեղծելու առաջին փորձովը, քանի որ բոլոր իր ատենուան ծանօթ բոյսերը 65 թեւական կարգերու՝ դասաւորած է, որոնցմէ շատերը կը համապատասխանեն այժմեան ընդունուած բնական խումբերու շարքին: Եւ սուղիւ Լիննէի յղացող մտքին բարձրութեան չընաղ ապացոյցն է, բոյսերու ծննդաբանական շղթայաւորուիներու բնականութեան վրայ՝ 1728ին հրատարակածը:

Բնական դրութեան այս առաջին փորձերուն «յարակից» է Լիննէ յտակօրէն ճանչնալով որ դեռ այն ատեն կատարեալ թեակուն Դրոյրիւն մը հաստատելը կարելի չէր, ինքը, հասարակաց ընդունելի ընել տալու համար՝ աւելի դիւրմբունելի ուղղութիւն մը հրատարակեց՝ որ է «Սեռային Դրոյրիւնը» որով դիւրին պիտի ըլլար անծանօթ բոյսերը իրարմէ որոշել և դասաւորել՝ կարգաբանական ցոցատախտակի մը համաձայն:

Լիննէի հանճարին ամէնէն աւելի գնահատելի այս «յեակակ դրոյրիւն» երկը (œuvre) իր ժամանակաշրջանին գիտուններէն աննկատ անցած է, մինչդեռ պանծանք ընդունուած է իր հնարած 24 դասեր պարունակող «ՍԵՌԱՍԻՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ» (sistema sessuale), որ տակաւին գործնական տեսակէտներու և զանազան անուններուն ճշգրիտ բացատրութիւններուն համար՝ գործածական է:

Լիննէի արժանիքը և Հայր Բուսաբանութեան կոչուելու պարձանքը ո՛չ միայն Բնական և Արունստական դասաւորութեանց դրութիւնները հնարելուն մէջ կը կայանայ, այլ նաև բուսաբանական երկեակ-ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԻՒՆԸ ՍՏԵՂԵՒԵԼՈՎ՝ բոյսերու

1. «Primum et ultimum in parte systematica Botanices quæsitum est methodus naturalis» (Classes plantarum seu Systemata plantarum, 1738, p. 484). — Այս գրութեանը կրկին տպուած է իր Philosophia botanica գործին մէջ 1751ին, էջ 27, ուր գրուած է նշանաւոր դարձած սա պարբերութիւնը. «Natura non facit saltus».

2. Classes plantarum հայերէն, 1738 էջ 484 և յաջորդ «Fragmenta methodi naturalis».

գործարանագրական յատկանիշերուն ճշգրիտ և սեղմարան հրատարակիչն ըլլալու՝ մէջն է՝ օրինակ հանդիսանալով ժամանակակից և ապագայ բուսաբաններու՝:

Գիտելի է որ՝ թէ և Լիննէն իր «ԲՆԱԿԱՆ ԳՐՈՒԹԻՒՆ» երկին մէջ բուսաբանական գիտութեան զերագոյն նպատակը պարզած եղաւ, սակայն հրէք իր գաղափարները տեսակոմեական (filogenetica), հիմունքի վրայ հաստատուած չէին, այլ ընդհակառակը՝ ինքը թոյնորո Տեսակներուն անփոփոխական վարդապետութեան հետևող եղած է և միայն կեանքի ընթացքին վերջերը՝ ծայրայեղ տեսութիւնները չափաւորած՝ և ընդունած է որ բոյսերու նորանոր Տեսակներ կրնան ձևանալ՝:

Լիննէի հաստատած յիշեալ երկու Գրութիւնները՝ առաջնորդեցին նախ Դասաւորութեան երկու իրարմէ տարբեր ուղղութիւններու: Առաջին ուղղութիւնը նպաստեց Լիննէի հնարած Սեռական Գրութեանը կատարելագործութեանն որ է ըսել, Արտաստական Դասաւորութեան Գիտական տեսակէտով թէ և այս անարգաստար աշխատութիւն մ'եղած է, և սակայն մեծապէս օգտակար հանդիսացած, վասն զի այս գրութեան աշխատասիրութեան համար թափուած ջանքերը առաջնորդեցին Բոտանիկ տիրուական տրեխան մասին աւելի ընդարձակ հետաւորներու:

Յիշեալ ուղղութեան իբրև ներկայացուիչներ՝ յիշենք զիստորները.

Կարլոս Լուզովիկոս Վիլմէնով	(1765-1812)	Charles Lodovico Willdenow
Ժ. Ա. Մուրրի	(1740-1791)	J. A. Murry
Քրիսթիան Բէրսուն	(1755-1837)	Cristian Persoon
Յովհ. Յակոբոս Ռեօմէր	(1763-1819)	Jean Jacques Roemer
Յովս. Օգոստոս Շուլթ	(1773-1831)	Joseph Augus. Schultes.

Երկրորդ ուղղութեան աշխատասիրութիւնները շատ աւելի արգասաւոր եղան, վասն զի Բնական Գրութեան կազմակերպումին նպաստեցին: Նա և բոյսերու սեղանագեղական կազմութեան (struttura anatomica) ծանօթութիւններու յառաջդիմութիւնները, բաղդատական ձևախօսութեան (morfologia comparata) կատարելագործումը՝ ժամանակի ընթացքով կարելի ըրին միշտ դեռ աւելի խորին տեսութիւն մը գոյացնել թոյսերու փոխադարձ ազդակցութեանց սակնորայիններուն մասին, այնպէս որ Դասաւորութեան երրորդ շրջակին աշխատասիրութիւնները (որուն մասին ստորև պիտի խօսինք) ՏԵՍԱԿԱՆ ԳՐՈՒԹԻՒՆԸ (sistemica filogenetica) պարզելով՝ առանց այլևայլի կրցան նախորդ աշխատութիւնները իրարու կապակցել:

Եւ սակայն Լիննէեան գաղափարով այս գրութիւնները՝ իսկապէս Տեսակոմեական գրութիւններ չէին, վասն զի անոնք միշտ այնպիսի բուսաբաններէ առաջ կուզային՝ որոնք տակաւին Տեսակի անփոփոխելիութեան գրութեան կուսակիցներ էին. մինչդեռ «բնական գրութեան ընթացումը», «տեսակոմեական գրութեան գաղափարին համեմատ» կը կանխէ ենթադրել տեսակին փոփոխականութիւնը (la variabilita della specie): Հե-

1. Լիննէի դասաւորական և անունակազմական կարևորագոյն երկերն են. *Genera plantarum eorumque characteres* եւլլա, սուրած 1737ին և *Species plantarum*, 1753ին:

Լիննէի գրութիւններուն կատարելա Քուարկութիւն մը կը գտնուի ի Junck W., *Bibliographia Linnaeone*, Berlin, 1902 և Junck W., o. v. *Linné und seine Bedeutung für die Bibliographie*, Berlin, 1907.

Լիննէի մասին ճշիլ գրականութեան մը հրատարակուեցաւ 1907ին՝ իր մնչդեան 200 ամեակի առթիւ. Այն տարին սկսան նաև Ռուսալայի Համալսարանն հրատարակուիլ իր անտիկ Թղթարարները որոնք ընդարձակ տեղեկութիւններ կը բովանդակեն Լիննէի աշխատութեան օգին և իր տեսութիւններուն վրայ. (*Bref och Skrifvelser af och till Carl von Linné*, Սթոքհոլմ. Aktiebolaget Ljus).

2. «Species tot sunt, quot diversas formas ab initio produxit Infinitum Ens» (*Class. plant.* 1738).

3. «Species tot numeramus, quot diversae formae in principio sunt creatae» (*Philos. bot.* 1751).

«Genericae has plantas miscuit natura, unde tot species congeneres, quot hodie existunt». (*Gen. plant.* 6 edii. 1764).

տեւարար կրնանք երկրորդ շրջանին « բնական դրոսթիւնները » անուանել (այսինքն Չէզալթինոյէ սկսեալ մինչև այդ շրջանին վերջանալը) կազմարանական կամ ՁԵՒԱՎԱՆ ԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ (sistemi morfologici), իբր հակադրութիւն՝ երրորդ շրջանին ստեղծուած « ՏԵՍԱՎԱՄՆԱՎԱՆ ԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ » :

Չեախօսական դրոթիւններու յառաջդիմութեան զաղափար տալու համար, կը ցուցակագրենք նախ Դուռնըֆորտի և ապա Լիննէյի և իրեն յաջորդներուն Դասասուրութեանց էական բաժանումները և իրենց ներմուծած դասակարգական բառերը :

1.

ԴՐՈՒՆԸՖՈՐԻ՝ ԴՐՈՒԹԵԱՆ ԱՆՈՒԱՆԱՑԱՆԿԸ

Ա. ԴԱՍԱԲԱԺԻՆ. ԽՈՏԵՐ

Մարդկային պսակարբերեաց	Պարզեր	Միարիբեր	Կանոնաւորներ	1. Չանգակամներ
			Անկանոնաւորներ	2. Չազարամներ
	Բարդեաներ	Բազմարբեր	Կանոնաւորներ	3. Կնէթիսամներ
			Անկանոնաւորներ	4. Շրթնամներ
Մարդկներ անպսակարբերք.				5. Խաչամներ
				6. Վարդամներ
				7. Հովանոցասերներ
				8. Շահոցարամաններ
				9. Շուշաններ
				10. Թիթեանամներ
				11. Տարամներ
				12. Մաղկուտեաններ
				13. Կիսածաղկուտեաններ
				14. Հատազայթեաններ
				15. Առէշաւորներ
	16. Անծաղկներ			
	17. Անծաղկ և անպտուղեաններ			

Բ. ԴԱՍԱԲԱԺԻՆ. ԾԱՌԵՐ

Մարդկներ	Սկսակարբերք	Պսակարբերքաններ	Մէկ պսակաթերթ	18. Անպսակաթերթեր
				Բազմաթիւ պսակաթերթեր
				20. Միաթերթեր
				21. Վարդամներ
				22. Թիթեանամներ

1. Joseph Piton de Tournefort մեծ է Ֆրանսայի Էրս ցազաջ 1656թ. և վախճանած 1708թ. Դուռնըֆորտ՝ Կէզեցական ուսումնոյց շրջանից շրջանից քաղաքացիական և բժշկութեան կը նուիրէ: Մոտեմէնէ կը Հաստատուի իր ուսումները կատարելագործելու նպատակով, սր Հնդկիկոս Դէ Հաստատուած քաղաքացիական պարտէզի Հմայջ սրբին մէջ ետան կը բորբոյզ է մեծ հաշակ կ'ունենայ, ինքնաբերաբար ձեռք ծաղկոյ առնկերը բուսաբանութեան (herboriser), Հետեւաբար Տօթիւնէի Աւգեանները, Սպանիան և Բորթուալը Համբարդուով կը Հաւաքէ շատ տեսակ բոյսեր ու կը ցամաքեցնէ և կ'ուսումնասիրէ: Յետոյ կը Համբորդէ Յունական Արշիպեպոսոսի կղզիները, Կ. Պոլսոյ, Հայաստանի մէջ մասը, Վրաստանը և Պղզեստանը՝ միշտ տեղագրական և բուսաբանական պրպտումներ ընելով՝ Լուդովիկոս ԺԴ-ի յանձնարարութեամբ և ծախքովը: 1688թ. կ'անուանուի Բարիզու Թագաւորական պարտէզին Ուսուցչականը՝ որուն բուսաբանը կը Հարստացնէ իր Հուսացած առնկերուն ցամաքամերովը (essicata):

1694թ. Հրատարակելով Eléments de Botanique ou Méthode pour connaître les Plantes երկը, մեծ անուն կը Հանէ՝ որ յետոյ 1700թ. կրկին տպագրելով Institutiones Rei Herbariae անուան սակ (Հաստեմերն 5 Հատոր, ցառածալ և պատկերազարդ), Համբար զնո առնէ կը Հոգակուի, վասն զի իր այս գործին մէջ կը ցանոսի ապուած իր Դասաւորական Դրոթիւնը՝ որ ժամանակին մեծ արժեքաւոր ունեցան նոր զարթոյց զիտական աշխարհի մէջ և Քէ մինչև Լիննէյի օրերը զրեթէ բուրբ բուսաբաններէ կը զգրծածուէր:

Դուռնըֆորեան այս յօրինուածը (methode) թէև ըստ երևոյթի պարզ և գործնական է, սակայն այնքան պակասաւոր՝ որ նոյն իսկ հեղինակին ողջութեան ատեն զանազան բուսաբաններէ իստիւ քննադատուած է, զիսաւորապէս J. Rayէ և Mayrolet:

Եւ յիրաւի անճահ է ընդհանուր բոյսերը երկդ մեծ դասարածիներու ճեղքելը, ԽՈՏԵՐ և ԵԱՌԵՐ անուններու տակ: Պատարակելի էր նաև տունկերու ծաղկապսակի վրայ հիմնուելով բուսադասակարգեր (taxonomie) ձևացնելը:

Իսկ հաստատած սերերու ճշգրտութիւնը՝ որ ցարդ գործածական է, հեղինակին փառքը կը մեծցնէ:

Ահա Դուռնըֆորի Դրութեան ֆրանսերէն բուսաբանական նորահնար բառերը:

1.

TABLEAU DU SYSTEME DE TOURNEFORT

I. DIVISION. LES HERBES

<i>Fleurs</i> <i>pétalées</i>	{	Simples	{	<i>Monopétales</i>	{	Régulières	{	1. Campaniformes		
				Irrégulières	{	2. Infundibuliformes				
		Composées	{	Polypétales	{	Régulières	{	3. Personnées	{	4. Labiées
						Irrégulières	{	5. Cruciformes	{	6. Rosacées
<i>Fleurs</i> <i>apétales</i>	{	Composées	{	Polypétales	{	Régulières	{	7. Ombellifères		
						Irrégulières	{	8. Caryophyllées		
						Régulières	{	9. Liliacées		
						Irrégulières	{	10. Papilionacées		
						Régulières	{	11. Anomales		
<i>Fleurs</i> <i>apétales</i>	{	Composées	{	Polypétales	{	Régulières	{	12. Flosculeuses		
						Irrégulières	{	13. Demi-flosculeuses		
						Régulières	{	14. Radiées		
<i>Fleurs</i> <i>apétales</i>	{	Composées	{	Polypétales	{	Régulières	{	15. A étamines		
						Irrégulières	{	16. Sans fleurs		
						Régulières	{	17. Sans fleurs ni fruits		

II. DIVISION. LES ARBRES

<i>Fleurs</i>	{	<i>Apétales</i>	{	18. Apétales
		<i>Pétalées</i>	{	19. Amentacées
			{	20. Monopétales
<i>Fleurs</i>	{	<i>Pétalées</i>	{	21. Rosacées
			{	22. Papilionacées

(Շարունակելի)

Հ. ՆԵՐՍԷՍ Ց.

